Մանզումի էֆքեար սենեակ 300 նիւսխէ վէրիլիպ, սենէվի գը լմէթի. Իսթանպոլ իչին կէչէր ագռէ 250, վէ պլիթը պլիզը 125 գրշ. վէ թաշրարար իչին բօսմա փարաը տախի իչինէ օլարագ, սենէվի գէյմէթի աղ ագռէ 250 վէ պլիթը պլիզը տախի 125 գրշ. օլաճագ տրը։

Վէ պէհէր նիւսխէսի 40-ար փարաեա սաթլաճագ տրը։

Մասեցության Էֆքեար

ՄԻԻՆԱՏԻ

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՑԻՐԷ

Կրանաթը պէհէր սաթրը չլին պիթինէ, ակֆառա 3, իչինէ տէֆտառա 2, վէ իչինէ, վէ սարը ակֆտարընա 1½ գրշ. աչընագ տրը։

Մէ քթապ վէ սայիրէ, պէյ սպուռնաա Ֆօպրու-եօլաա 467 նիւմէրօյու խանէսէ Լէվոնթ Հէրբլէս թաղթաներինէ կարապետ Յ. Փանոսեան իսմինէ կէոնտէրիլէնէք տէր։

ՏԷՕՐՏԻՆՃԻԻ ՕԼԷՆԷ ՀՐԱՏ ՇԱԳԱՆ ՀԹ 1869 ՆՈՅԵՄԲԵՐ 20 ԲԷՆՃԵՇԷՄԲԻՀ ԱԼԻՖՄԱՆԿԱ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2 ՆԻՄԷՐՕ 1087

ԻՍԹԱՆԲՈԼ 20 ՆՈՅԵՄԲԵՐ

ԽԱՐԻՃԻՅԷ

ՖՐԱՆՍԱՆԸՆ ՊԱՐԸՇՄԱՁԼԱՐԸ

Ինկիլիզլէր, բօլիթիգաճա սէրպէսթիյէթ կէնիշլիյի մաթլուպ իտէն Ֆրանսըզլարա, թապիեաթը իլէ հիւսնի թէվէճճիւհ կէօսթէրմէքտէ օլուպ, Էնբէրիալիսթ ուսուլի հագդընտա տախի, թէքմիլ պիր հիւսնի թէվէճճիւհլէրի օլամաղ իսէտէ, Րօշֆօրլարը, բարլամէնթօնուն էն ալչա մուխալիֆ ֆըրգասը օլագելիր զանընտա պուլունան միւնթէխիպլէրին (ընարողք), ինանըմագ տիվանէլիյի իւզէրինէտէ, քէնտի թէլաճճիւպլէրինէ եէնէմէզլէր։

Մ. Կիզօ, տօսթլարընտան պիրիսինէ եազտըղը պիր մէքթուպտա, Փարիսատէ միւշահէտէ օլունան շիմտիքի մէնզարէլէր իւզէրինէ, հագդլը պիր նէֆրէթ իլէ սէօյլէմէքտէ տիր։

Մ. Կիզօ, շէօյլէ պէհանը էֆքեար իթմիշ տիր։

«Փարիս միւնթախիպլէրինէն, քէնտի պօշլուգլարը ճէզասընը չէքմէլէրինի կէօրմէք իչին, Մ. Րօշֆօրուն, Մէպուսան Գամարասընա (երեսփոխանական ժողով) բէյիս նասպ իտիլմիշ օլմասընը արզուլէր իտիմ, վէ Փարիսլիլէրին տախի, Ճիւմհուրիյէթ խմինէ եալընընզճա մէյտանա չընզըպ ճէնք իթմէյէ մէյտան օղումագլըղը, իսթիհզաքեարի պահպար եազմագլըղընը իքինճի տէրէճէսինտէ պուլունան Րօշֆօրտան պէքլէմէքլիք խաֆիֆ միզաճլըղընտա պուլունմալարը իչին, անընն Լանթէրնի (ֆէնէր) ըշըգլարը էօնիւնտէ, կէօշլէրինէն գամաշմասընը կէօրմէք իսթէր իտիմ։

Շիւբհէսիզ, Փարիս միւնթախիպլէրի, Րօշֆօրու մէպուս ինթիխապ իտէպլիրլէր, վէ հէր ալէմէթ էօյլէ կէօսթէրիր քի, անը ինթիխապ իտէճէքլէր տիր։

Հալ պու քի, վագտա, Ֆրանսանընն մէպուսլարը արա եէրինտէ, Մ. Րօշֆօրա տախի պիր քիւրսի վիրէպիլիրլէր, ֆագաթ, մէրգումու, ագլ ու իտարագ, ֆէսահաթ վէ պէլաղէթ, վէ թէէսսիրէ տախի մալիք ղըլամագլար։

Փարիսլիլէրին, հագդընտա էմէյէեթ իթմէտիքլէրի, Մ. Ժիւլ Ֆավը, վէ հագդընտա նըսրէֆ նէֆրէթ կէօսթէրտիքլէրի Մ. Թիէր, քէնտի պիրէր նուգթալարը իլէ, Մ. Րօշֆօրուն եիւզ տէֆտաքի նութգունտան ղիեատէ, հիւքիւմէթէ քէտէր վիրէպիլիրլէր։ Սահիհ տիր քի, Մ. Րօշֆօր, Փարիսին, գուրա վիրէնլէրի իսմինէ սէօյլէեէպիլիր, վէ «Փարիս տիմէք, Ֆրանսա տիմէք տիր» ֆէհվասը իլէ, նութգունա, աղըրլըգ քէսպ իթտիրմէք մէմուլ իտէպիլիր. ֆագաթ, արթըգ, մէզքիւր ֆէհվանընը, հիչ պիր նէթիճէյի մուճիպ օլապիլէճէյի գալմամըշ տըր,

Փարիս, անճագ 1789, վէ հաթրա 1848 սէնէսի վագալարը կիւնլէրինտէ տախի, պիւթիւն Ֆրանսա սաեբլըր իտի. ֆագաթ շիմտի օլ կիւնլէր ախշամ օլմուշլար տըր։

Փարիս շէհրի, մէթէրիսլէր եաբապիլէն գըսմլարընը, քէնտի մարիֆէթլէրինի իճրա իտէպիմլէրի սրբասընտան չընզարըլարգտան—ումումի գուրանիզամը իլէ, քէօյլիլիլէր, բօլիթիգաճա էն պիւյիւք գուվվէթի թանըլարգտան—վէ չընմէն տը ֆէր մարիֆէթի իլէ, Ֆրանսանընն էն ուզագ մահէլլէրի, պիրպիրլէրինէ եագլաշարրըլարգտան—սոնրա, արթըք, «Փարիս տիմէք, Ֆրանսա տիմէք տիր» օլամաղ։

Շիմտի, պիր դաչ սաաթ զարֆընտա, Փարիսին օրթա եէրինէ, 80,000 նէֆէր ասաքիր թօբլսթարրըլապիլիր, վէ սիլահխանէլէրատէն, էն թէհլիքէլի մահէլլէրէ կիթմէք իւզրէ, ուզուն վէ կէնիշ սօգագլար պուլունմագտա օլտուգճա, մէվճուտ օլան հիւքիւմէթի տէվիրմէք իչին սօգագ գավղալարընա չընզըմագլըգ, մատտի սուրէթտէ, միւմքինսիզ պիր հալ քէսպ իթմիշ տիմէք տիր. էկէր, օրտունուն սատագաթը պօզուլուր իսէ, օլ վագրթի պիր տէյէճէյիմիզ գալմագ։ Հալ պու քի, էն ղիեատէ իւմիտվար օլան պարըշմագլար տախի, իմբէրաթօրլուքտա գազանճագ չօգ շէյլէրի պուլունան, վէ ճիւմհուրիյէթտէն իսէ, հիչ պիր շէյ պէքլէմէէն սասաքիրտէն, պիր նէֆէրինէ տախի, սատագաթընը պօզմագլըղը, մէմուլ իտէմէղլէր։

«Պարըշմագլար», քէնտիլէրինի քէօյլիլիլէրէ տինլէտէպիլմէք իւզրէ տախի, հիչ պիր թէէրիւպէ իթմէմիշլէր տիր։

Նասըլ քի, Մ. Բրէվըսթ-Բէրէսբլ Լատինպուրկտա սէօյլէմիշ տիր, քէօյլիլէր, տէյիլ եալընըզ Ֆրանսանընն գուրա վէրիճի գըսմընընն էն պիւյիւք գըսմը սաեբլըրլար, իլլա քէնտի քէնտիլէրինէ տախի այրը պիր գըսմ սրբասընտա, պուլունմագտա տըրլար։

Ֆրանսանընն քէօյլիլիլէրի, զայէթլէ ճահիլ (տգէտ), սէֆալէթ տէրէճէսինտէ ֆագրը, իթիգատը պաթըլ սահիպի, հէր նէվի բօլիթիգաճա թէպէտտիւլաթտան զօրգան, վէ հէփսինտէն զիեատէ, քէնտի ուֆագ վարիսաթլարը իւզէրինէ պիր հիւճմ իտիմէսինտէն էնտիչէ իտէն ատէմիր տիրլէր։

Պունլարընը, եիւզլէրճէ սէնէլէր, տէրէ պէյլէրի մագամընտա օլան աթիք նուֆուզքեարլարա թիաաթ իթմիշ օլմալարը, քէնտիլէրէ էօյլէ պիր խուլ օլմուշ տուր քի, հիւքիւմէթին հէր պիր իտարէսինի, ատէթա պախթըն պիր հիւքմիւ մագամընտա գապուլ իթմէյէ ալըշմըշլար տըր։

Փայթախթըն վէ վարիսաթըն իւզէրինէ, հիւճումիսիլիյինի տույուգտա, տէֆինէ կիպի կէզլի մահէլլէրատէ սագլամըշ օլտուգլարը ուֆագ մէպղալարը վէ ազաբէթլէրի իւզէրինէ տիւշինէճէքլէր տիր։

Ֆրանսանընն քէօյլիլիլէրի, տէվլէթին անճագ իքի նէֆէր մէմուրլարը իւզէրինէ, ասն տէրէճէտէ պիր խօշնուտսուզլուգ նագարը իլէ պագմագտա արբլար, պունլարտան պիրիսի, թահրիրի ասաքիր խուսուսունու սրբասընա դօյմագ մէմուրիյէթինտէ օլան տըր, տիկէրի տախի, վէրկիլէրի թօփլանան մէմուր տուր։

Մէղքիր քէօյլիլիլէր, քէնտի էվլատլարընընն փարիսէ կէօթիւրիլմէսինի, վէ էօմրէրինին էն զէյդլյմէթ գըսմընը, Պապա չիֆթլիյինտէն ուզագ պիր մահէլլատ կէչէրմէկլէրինէ ճէպը իտիրմէսինի, կէօրմէք իսթէմէզլէր։ Թէգալիք քէնտի կէօզլէրի իլէ կէօրէմէտիքլէրի, սիրայ սալթանաթլարը, վէ աղըլլարը իրմէյէն ճէնքլէրին մէսարիֆլէրի գայրըլմասը իչին, կիւճ իլէ էտինէպիլտիգլէրի ագճէտէն այրըլմագլըղա տախի, եիւրէքտէն նէֆրէթ կէթիրմէքլիյէ գարշը կէլմէղլէր։

Էկէր, Փարիստէքի գարըշարընընճըլար, թահրիրի ասաքիր մատտէսինէ գարշը հիւճում իթմիշ օլալար, եախոտ զալէպէ իյլէտիքլէրինտէ, վէրկի եիւքիւնիւն խաֆիֆլէնէճէյինէ, քէօյլիս վարիսաթի սահիպի ինանտա, օլ վագրթի իհթիմալտէն կէօրիւնտիւյիւ վէճճ իւզրէ, քէօյլիւնիւն գալպի բիգգաթէ կէլէպիլիր։

Ֆագաթ, Րօշֆօրլար, եալընըզ, իմբէրաթօրլուղա գարշը մէյտան օղումագտա տըրլար. Վէ քէօյլիլիլէր իսէ, իմբէրաթօրլուղուն խէթալարը հէր նէ տախի օլմուշ օլսա, քէնտի գէրը իթմէքտէ օլտուգլարը չէֆթլիքլէրին, վէ Ֆօնտոեա եաթրըմըշ օլտուգլարը ագճէլէրինէն էճիեէթինի, իմբէրաթօրլուղուն տախիլինտէ արամագտա տըրլար։

Բէօյլիլիլէրի, հաթթա քէնտի ադճէճ մէնֆաաթլարընա գարշը տախի թէհտիտ կէօսթէրէն, բօլիթիգաճա պիր հարէքէթ, տախիլ օլմաեա դանտըրապիլիր, անճագ պիր կիւրուհ վարտըր. Վէ պուսա, բուհպան կիւրուհու տուր։

Էկէր էեալէթլէրտէ պուլունան բահիպլէրին քեաֆֆէսի տախի, վայիզ մինպէրինին (քարոզչութեան աթոռ) վէ խոստովանարանընն սիլահլարընը, իմբէրաթօրլուղա գարշը գուլլանսալար իտի, Մ. Րօշֆօրուն, քէօյլիլիլէրի, քէնտի թարաֆընտա պուլաճաղը, իհթիմալտէն օլուր իտի։

Հալ պու քի, իմբէրաթօրլուգ, քիլիսէնին բէյտի տօսթու տուր, վէ Րօշֆօրլար իսէ, մուղայիրի օլարագ, քիլիսէնին, եէմինլի տուշմէնլէրի տիրլէր։

Փարիստէքի ճիւմհուրիյէթ թարաֆկիրլէրի, քէնտիլէրինի, մէզհէպճէ, շիւբհէլի վէ միւթէրկտաիւտ պիր ուսուլտ պուլունմագլըգ արապասընընն պօեունտուրուղու թահթընա վագ էյլէմիշլէր տիր. քէնտիլէրի, սահիհ պիր Ֆրանսըզ նէֆրէթի իլէ, բաբասլարտան նէֆրէթ կէթիրմէքտէ, վէ էճտատտան գալմա պիր տիւղիեէ իճրաաթլա ասլըշմըշ օլտուգլարը վէճճ իւզրէ, քիլիսէնին տէհշէթլէրինի իսթիհզա իթմէքտէ տիրլէր։

Պու սէպէպտէն նաշի հէր քէօյտէ, ճիւմհուրիյէթի թարաֆկիրլէրինէ գարշը, էօլիւմ տէրէճէսինէ գատար տիւշմէնլիքտէ պուլունան պիր պաչ փարտա կէօրմէքտէ տիրլէր, վէ քէօյլիլէր, հէր տէֆա պատարագտան կէրի տէօնսիւքտէ, իմբէրաթօրլուգ. Պարի թէլանընն պիր հիմանէյի մախսուսսէսի թահթընտա պուլունմագտա տըր տէյի, գալպլէրինտէ պիր տույդու հիսս իթմէքտէ օլտուղլարը կիպի, ճիւմհուրիյէթի թարաֆկիրլիյի, Սալահընն վարլըղընը ինքեար իթմէքլիյէ թէպտիլ օլապիլիր, վէ Մ. Րօշֆօր տախի, եիւզ իւնտէքի բէրտէյի պիր թարաֆա ամտըղը հալտէ, ճիւմհուրիյէթի թարաֆկիրի օլմասը իլէ պէրաբէր, տինսիզ տախի օլտուղու զահիրէ չընդանագ տըր, տէյի իթիդատ իթմէքտէ տիրլէր։

Փարիսլիլէր պիւթիւն պու սէպէպլէրտէն նաշի, իքինճի տէրէճէտէ իսթիհզաքեարի պահպար եազան, Լանթէրնին միւէլլիֆինի (Րօշֆօրու), քէնտի տավալարը իչին, եալընընզճա մէյտան օղումագ իւզրէ, իլլի սիւրտիւքլէրինտէ, Ամերպէսիյէթէ, բէք պիւյիւք պիր քէտէր վիրմէքտէ տիրլէր։

Պիզ (Ինկիլիզլէր), պէօյլէ պիր թագսիրաթ իշլէմմիշիզ տիր։ Պունտան 40 սէնէ մուգատտէմ, հիւքիւմէթին իտարէսի, Թօրի թագըմը էլինտէ պուլունմագտա, վէ Լօրտլար դամարասը տախի, բարլամէնթօճա պիւյիւք պիր թանղիմաթ իսինմ՝ք հագդըրըլըգընտա իքէն, Ռէսթմինթրը վէ Լօնտրա շէհրիլէրի թարաֆընտան, իսթիհզաքեարի գալէմ՝ գուլլանան ղազէթա միւէլլիֆլէրինէն, մէպուս ինթիխապ օլապիլմէլէրինէ միւսաատէ իթմէմէք։ Զիւնքի եիւղլէրճէ սէնէլէրին թէճրիւպէլէրի, հիճվ վէ իսթիհզալարընը, հիչ պիր իշէ եարամասընընը, պիզէ էօյրէթմիշլէր իտի։

Էսքի ուսուլլէրին պագը գալմասընա թարաֆկիր օլան թագըմին, հէր նէվի օեունլարընընա տախի դարբլմաեաճագ սուրէթտէ, մէպուսէրի իւզէրինտէ սապիթ գատէմ պուլունան ազալարա, բարլամէնթօտա, էքսէրիյէէթ գազանըրարագ, բարլամէնթօնուն, աթիգ սատէլիյի վէ կիւզէլլիյինի, եէրինէ կէթիրուիք, վէ Թօրի թագըմը, կէրի չէքիլմէյէ մէճպուր օլտու։

Ֆրանսատաքի, սէրպէսիյէթի ֆըրգասընընն տախի, այնի սուրէթտէ զալէպէ իտէմմէսինէ, հիչ պիր սէպէպ եօգ տուր։

Ֆագաթ, էվվէլ էմիրտէ, Րօշֆօր կիպի գանտիտալար կէրի ալընմալը տըրլար։

Պիւթիւն Էվրօպա ինտինտէ, պու թարղտա օլան վէքիլլէր, սէրպէսիյէթի իւզէրինէ իսթիհզա տավէթ իտէրլէր, վէ իմբէրաթօրլուգ տախի, էօյլէլէրին խուսուսմէթի սաեէսինտէ, տահա զիեատէ քէսպի գուվվէթի իտէր։

Իմբէրաթօրլուղա գօրգու վիրէնլէր, անճագ, Մ. Ժիւլ Ֆավը, վէ Մ. Թիէր կիպի զաթլար տըրլար. Մ. Րօշֆօր վէ

Մ. Կանեը, հիւքիւմէթին էնտիշէսինի մուճիպ օլամազլար։

Իմբէրաթօր հիւքիւմէթի, «պարըշմազլար-նաթըգլարընըն (ատենաբանք)», վէ ղազէթալարընն սոն ատրէճէտէ շէտիտ պիր լիսան գուլլանմալարընա, միւսաատէ իթմէսիյլէ, էօյլէ պիր ագըլանէ հարէքէթտէ պուլունմուշ տուր քի, քէնտի իւզէրինէ հայրան օլանլար պիլէ, կիւճ իլէ մէմուլ իտէրլէր իտի։

Մաթպուաթ պաղլարընը չէօզիւպ, սէրպէսիյէթի քեամիլէ վիրիլմէսի, անճագ իմբէրաթօր Նաբօլէօնուն քէնտի գարարը օլուպ, քէնտի նասիհաթճըլարընն իշի օլմատըղը իւզէրինէ, հիչ պիր էսրար գալմամըշ տըր։

Հաթթա, քէնտի նասիհաթճըլարը, հիւքիւմէթէ մուխաթարալը օլմասընը մէյտանա գօեարագ, մէզքիւր թէտպիրէ գարշը, բրօթէսթօ էյլէմիշլէր տիր, լաքին իմբէրաթօր հաղրէթլէրի, քէնտի գարարը իւզէրինտէ, սապիթ զատէմ պուլունմուշ տուր։

Ինկիլիզլէր, ուզուն թէճրիպէլէր սաեէսինտէ, Նաբօլէօնուն ֆիրասէթինի թանրմազլըղա միւգթէտիր օլմուշլար տըր։

Ինկիլթէրրատա, շէտիտ լիսանլար գուլլանըլմասը հագգընտա, վաղիֆէսիզլէր կէսթէրիլմէտիքճէ, բօլթիգաճա նութգլար, էմրի իթիտալ (չափաւորութիւն), քէսպ էյլէմէմիշլէր տիր. վէ Փարիս ղազէթալարը տախի, հիւքիւմէթին թազէիգինտէն (հալածում) սէրպէսթ օլմատըգճա, իտրաքճա, էմրի իթիտալ թարիգինէ տուխուլ իթմէյճէքլէր տիր։

Թէճրիպէ, շամաթաճը տիւշմէնլէրէ գարշը, «թէքմիլ վազիֆէսիզլէր» թարիգինի թութմագ ալիմլէյինի, հիւքիւմէթէ էօյրէթմիշ տիր. եէնէ թէճրիպէ տիր քի, Մ. Բօշֆօր կիպի էհլի բօլթիգալարը, նամ վէ իշթիհարտէն մահրում գալըպ, գարանլըգտա պըրազմազլըգ ալիմլէյինի, Փարիսին դուրա վիրիճիլէրինէ էօյրէթճէճէք տիր։

(Տեսէ Թէլէկրաֆ)

ՏԱԽԻԼԻՅԷ

ՊԱՊԸ-ԱԼԻ ՎԷ ԽԸՏԻՎԻ ՄԸՍԸՐ

Լէվնէթ Հէրբլարն Գահիրէտէքի մուխպիրի, Նոյեմբեր 22 թարիխէ, շու ատթիտէքի վէճհ իւզրէ, եազմըշ տըր։

«Շիմտի, Սիւէյիշ գանալը գարնավալը, ատէթա կէշմիշ օլտուղունտան, ելնէ հէր քէսին նազարը տիգգաթը, Պապը-ալի իլէ օլան մուարազա մատաէսինէ տէօնմիւշ տիւր. վէ իթիմատ իտիլմիյինէ նէզարէն, անըն պուշգա պիր հալ ու հէյեէթ քէսպ իթմէսի իչին, չօգ պէքլէյէճէք տէյիլէր։

«Սիզին իլէ մուխապէրաթտա պուլունմուշ օլմամը բէք տէ մէմուլ իթմէճէն, եիքսէք պիր մէմուր իլէ, տիւնքի կիւն կէօրիւշտիւյիւ մատ, քէնտի սոն մէքթուպունուն, Պապը-ալինին խօշնուտիյէթինի մուճիպ օլմասը հագգընտա, Խըտիվ հազրէթլէրինին հիչ պիր իւմիտի պուլունմատըգընը, պանա պէեան իթմիշ տիր. Ֆագաթ, միւշարիէյհ հազրէթլէրինին, հէր պիր նէթիճէյէ հազը պուլունտուղունու տախի, մի մայիէյհ մէմուր, իրավէ իյլէմիշ տիր։

«Խըտիվ հազրէթլէրի, Պապը-ալինին թահրիրատ եազմազլըգ հուսուսունան տիշարը չըգարագ, հարէքէթէ մուպաշէրէթ իթմէյճէյլի իւզրինէ, քէնտի էմնիյէթինին վագ իյլէմիշ տիր. Քէգալիք, հէր նէվի վագտա գուհուրինտէ, Ֆրանսանընն, քէնտինի հիմայէ խէճէյլի, վէ ինկիլթէրանընն տախի, խոթիրահաթը ումումիյէնին պօգուլմամասը իչին, Պապը-ալինին, քէնտինէ գարշը ճէպը գուլանմտա չըգըշմասընը մէն իթմէք խա թէյէճէյինէ, կիւվէնմէքտէ տիր։

«Պունտանտա մատատա, սայիր տէվլէթլէրտէն չօգլարը թարաֆընտան, քէնտինէ, մանէվի սուրէթտէ մուտէնէթ իտիլէճէյլի իւզրինէ, Խըտիվ հազրէթլէրի, հիսապա օթուրմագտա տըր. վէ մուճիպինճէ, Պապը-ալինին թէքլիֆլէրինէ ըույի ըիզա կէօսթէրիրմէմէսինէ, դարար վէրիլմիշ տիր։

«Խիլաֆլի քէլամ, պէնիմ իլէ կէօրիւշէն միւմայիէյհ վազտա, կէրէք Խըտիվ հազրէթլէրինին, վէ կէրէք միւշարիէյհ հազրէթլէրինին հէր պիր հարէքէթինի թահրիր իտէն նուսպար բաշանընն, թաասվվուրլարընտա նէ վար օլտուղունու պիլմիշ օլմասը հագգընտա, պէնի թէէմին իյլէմիշ տիր։

«Նուսպար փաշանընն բէք չօգ վարիտաթ պիլիքտիրմիշ օլմասընը սիզէ օէօյլէմէյէ, հաճէթ եօգտուր. մէզքիւր վարիտաթըն էքսէրիսի, ինկիլիզ վէ Ֆրանսըզ գօնսօլտատսինէ եաթըրըլմըշ տըր. չէօյլէ քի, հէր նէ տախի վուղուա կէլէսէ, քէնտիսի, թէէմինաթ թահդիրընտա պուլունմագտա տըր. չունքի, քէնտի վարիտաթընը պուսուրէթլէ, սիկուրթաեա գօյմուշ օլտուղտան մատատա, հիյնի հաճէթտէ, պիր Ֆրանսըզ բասբօրթունա տախի մալիք օլաղիլիր։

«Իմտի, խոթիդրալիէթի քեամիլէ էտինմէքլիք հագգընտա, Խըտիվ հազրէթլէրինին հէր նէվի թէճրիպէսի, էկէր, մուվաֆֆագէյյէթ պուլուր իսէ, միւշարիէյհ մահիր էրմէնինին, գազանաճագ չօգ չէյլէրի վար տըր. վէ էկէր Խըտիվ հազրէթլէրի, մուվաֆֆագէյյէթ պուլմաղ իսէ, քէնտիսի հիչ պիր չէյ ղայդ իթմէկճէք տիր։

«Պու խուսուսդա, պէօյլէ օլտուղունտան, էկէր Պապը-ալի, իշլէրի սոն տէրէճէյէ վարտրրը իսէ, Խըտիվնին, գավդաեա կիրիշճէյի, իթիղատը ումումի սրրասընա կէչմիշ տիր։

«Պունուն պէօյլէ օլաճաղը, պիր գայատան պէրու, պիր յիւք թէտարիքեաթը հարպիյէ կէօրմէսինտէն, կիճէ կիւնտիւգ անկարիեա ուսուլ իւզրէ բէք չօգ ատէմ իշլէթտիրիլէրէք, իսքէնտէրիեէ, Ադդուքիր վէ սայիր ատէնիգ գըրըլարը մահէլէրինին, իսթիհքամատարընն, ատճէլէ սուրէթտէ թամիր իտիրմէսինտէն, աշիքեար սուրէթտէ մուշահէտէ օլունմագտա տըր։

«Նասըլ քի, պունտան ադամքի մէքթուպունա պիլտիրմիշեմ տիր. Խըտիվ հազրէթլէրի, Պապը-ալի թարաֆընտան պիր հարէքէթ նիշանէսի կէօսթէրիլտիքտէ, պիր հաֆթա եախօտ 10 կիւն զարֆընտա, 50,000 ասքէրի, վէ պիր այա գատար տախի, սայիր 50,000 նէֆէր տահա, սիրահ թահդընա վագ իտէպիլէճէյինի, մէմուլ իթմէքտէ տիր։

«Խայլիճէ չէչնանէլի թօրլար տախի, ինկիլթէրատան ախզ օլունմուշ տուր, վէ տահա տա ախզ օլունաճաղընա պէքլենմէքտէ տիր. պունտան տա մատատա, Հօղարթի բաշա թարաֆընտան, պիր վիզիթա վէրիլճէյի իհթիմալէն կէօրիւնմէյինէն, աճէլէ սուրէթտէ, Ֆրանսատան կէթիրթմէրիմիշ օլան զըրհլըլար, ճարիրդ օճաղլարը եանմասը լաթիղա իտէճէք դատար, հազը պիր հալտէ պուլունմագտա տըրլար։

«Հալ պուքի, պիր քէրրէ սիլահտատվանրյորը հալտէ, Խըտիվնին հալի նէրէյէ վարաճաղը հագգընտա, քէնտի էն կէօզէրի գարարը տարդավուգլարընտան պաչգա, հիչ պիր քիմսէնին, չեբ հէպ եօգտուր։

«Վագթի իլէ, Իպրահիմ բաշա օրտուսունտա խրտէթ իթմիշ օլան իխթիեար պիր բաշա, պունտան ադամ պանա պէեան իթմիշ տիր քի, Ֆելահտար, Մըսըրտան տիշարը պիր մահէլէտ, վէ գօրդու վէ էմնիյէթլէրինի մուճիպ օլան պիր դոմանատան թահդիր տա պուլունտուղարը հալտէ, իյի սուրէթտէ ճէնք իսէպիլիրէր. Ֆագաթ քէնտի մէմալիքլերի տախիլնտէ, վէ շիմտիքի «զապիթլերի» մամբնտա զապիթլէր գօմանտասը թահթընտա պուլունտուղարը հալտէ, քէնտիլէրինին նըսրդի սահրընտա պուլունան Օսմանլը սասքիրինէ գարշը, պիր սատթ գատար, տախի մուգավէմէթ իսէմէզլեր։

«Հազրդաթէն (տէմիշ տիր միմայիէյհ իխթիեար բաշա) պիր քէրրէ գարահա տեեագ պասթրգտան սոնրա, 10,000 նէֆէր Օսմանլը սասքիրի, 3 կիւն զարֆընտա Գահիրէյէ կիրէպիլիր։ Պէն տախի քեամիլէն, միւմայիէյհ բաշանընն էֆքեարընտա հիսէսատար պուլունմագտա, երմո։

Պալէատէքի պահս տիզիլտիքտէն սոնրա, տիւնքի չրգան Լէվնէթ Հէրբլտտա, մանէվրնուճիյէ օգուտուղունա նէզարէն, Խըտիվ Մըսրը հազրէթլէրի. Սէրվէր էֆէնտինին, Պապը-ալինին էլ-Ըմբրատուռ-հայիդ օլարագ. Մըսրը կէօնտէրիմէք իւզրէ եօլա չրգարըմըշ օլտուղունուտեար տույմաղ, էվվելինտէն, նէթիճէլէրինին էօնիւնիւ ալմագ նիհէթի իլէ, տեր հաշ իսթանպօլտարի Դարբ քահահասընա պիր թէլէկրաֆ քէշնատ իտէրէք Պապը-ալինին ֆէրմանընը «քէմալի իթիաթ վէ ըիյէթ» իլէ դապտ իտէճէք օլտուղունու, պէեան իյլէմիշ տիր։

—Բարիս ղազէթալարընն գավլինճէ, տիւէլի էճենէպիյ։ Պապը Սալի իլէ Մըսրը մեեանէսինտէ զուհուր իտէն մուարազանը թէսվիյէ իյլէմէկէ չալըշմագտա իսիշլէր։

— Սէրվէր էֆէնտինին պուրատա պուլունմատըղը հէնկամտա, ալթընճը տայրէյի պէլէտիյէ մէճլիսի ըէյիսի Սալիհ պէյ, մուվագգաթ սուրէթտէ Իսթանպոլ չէհիր էմինի նասպ օլունմուշ տուր։

— Սվսթրօ-Մաճառ սէֆիրի պարոն Բրօքէշ Օսթըն ճէնապէրի, կէչէն բազար իրթէսի կիւնիւ Մըսրրտան Տէրսաատէթէ տէօնմիշ տիւր։

— Թէլէկրաֆխանէյի ամիրէ տիրէքթօրու Ֆէյզի պէյ, Օսմանիյէ նիշանը զիշանընն իւչիւնճիւ բիւթպէսինտէն պիր գրթասը իթա պուրրուլմուշ տուր։

— Պու կիւնլէրտէ դուտուզ քէլփին պիրիսի Քիւչիւք Համամ սոդաղը ճիվարընտա Օսմանլը չօճուղունուն պիրիսինի ըսրըմշարը։ Զապթիյէլէր մէզքիւր քէլբի տէրհալ կէպէրթմիշլէր տիր։

—Բում ղազէթալարը, Բում բաթրիքի հազրէթլէրինին իսթիֆա իթմիշ օլտուղունու պիլտիրմէքտէ տիրլեր։

ԻԼԱՆԸ ԲԷՍՄԻ

Տէվլէթի ալիյէնին պին իքի եիւզ սէքսէն իքի (1865) սէնէսի իհտաս վէ իխրաճ իթմիշ օլտուղու գրրգ միլիօն Օսմանլը եիւզլիւք ալթուն մուգապիլի Եսհամը Ուսմումիյէնին նիզամաթը Լասսիյէսինտէ միւնտէրիճ օլտուղու իւզրէ, պէհէր սէնէ եիւզտէ պիր հիսապիյլէ, տէօրտէր եիւզ պին ալթունլուղունու թէսավվուրտէն ալարագ. իմա իթմէսի իգթիզա իտէր իքէն, չիմտիյէ գատար իճրա օլունմամըշ օլմասընա, հէր քէս պիր տիւրլիւ մանէա իտնատ իթմէքտէ տիր։

Նազարը ինսաֆ իլէ պագըլսա, Տէվլէթի ալիյէ պու անէ գատար հիչ պիր թէանիւտինտէ թէխալլի ֆ իթմէյիպ, տայիսա, վէ միսթէմէրրէն իֆայի ահտէ մասրուֆ օլան հիմմի ալիյէսի. իշ պու Եսհամը ուսումիյէ նիզամընն թէմամիի իճրայի ահմումիյէ նիզամընն քեամինա տախի շամիլ օլմամաղ, խաթըր վէ խէեալէ կէլիր մէվատտէն օլմատըղը կիպի, քէնտի գըրէտիսինին, եանի իթիպարը մալիսինին մէնպա վէ միեարը մագամընտա պուլունան Եսհամը ուսումիյէնին քէսրի իթիպարընը միսթէլղէմ օլաճաղ պէօյլէ պիր վազը ղարիպի իխթիեար իթմէք իհթիմալի տախի օլմատըղընտան, պու խուսուսա տայիր օլան նէյրիեաթը վահիյէյի թէզրիպ իչին, միսթալաաթը մէշրուհէտէն պաչգա տէյայիլ արամաղա հաճաթ կէօրիւլէմէզ իսէ տէ, Տէվլէթի ալիյէնին պու պապտէքի գարարը դաթիսինին խարդա պէեանը, տահա զիեատէ էմնիյէթպախշ օլաճաղընտան, պէր վէճհի զիր պէեան օլունուր։

Մալիւմ տիւր քի, Եսհամը ուսումիյէնին խպթիտայի իհտաս վէ իխրաճընտա, գըսմը ազամը միւպատէլէյէ, վէ պիր մըգտարը իհթիեաճաթը խազինէյէ սարֆ վէ խթիմալ իտիլիպ, մատատասը օլան եէտի միլիօն լիրալըգ իհթիեաճ թէրթիպինտէն պիր մըգտարը տախի, պազը ուսուրու նաֆիա իչին չրգարըլաճագ, պագրյեէսի պուլունան իւչ միլիօն սէքիզ եիւզ պին լիրայրգտան զիեատէսի էլան մէվճուտ պուլունմուշ տուր։

Խազինէյի տէվլէթ պիր ազ վագըթտան պէրու միհթաճ օլտուղու ագճէյի, Եսհամը մէվճուտէեի ֆիրուխթ իլէ թէտարիք իթմէք գապիլ իքէն, սուվուրը սայրէ իլէ խարիճտէն պուլարագ, Եսհամը ուսումիյէնին ֆայիզինտէն տահա եիքսէք կիւզէլթէ վիրմէք ֆէտաքեարլըզընը իխթիեար վէ թէճիհ իլէ, չու պագըյէի թէտավիւլէ չրգարմամասը, պունլարը իպթիտատէն պէրի, Եսհամը ուսումիյէնին սէնէվի գալտրրըլաճագ օլան եիւզտէ պիրինէ գարշըլըգ թուզմուշ, վէ ուսուրը նաֆիայէ այտտ օլան իմալաթը ճէսիմէ իչին իսէ, պազգա գարշըլըգ իթթիխազ իտիլմիշ օլմասընտան նաչի իտի։

Շիմտի սալը հալ իլէ պէրապէր, տէօրթ սէնէլիկի օլարագ, թէրաքիմ իթմիշ օլան պիր միլիօն ալթը եիւզ պին լիրալըզընտան, պու սէնէ տէֆաֆէն իմհասընա գարար վէրիլմիշ օլան սէքիզ եիւզ պին լիրալըզն նիւմէրօլարը տախի պէր վէճհի աթի թայինին ու պէեան օլունմուշ տուր։ Մէվճուտտան գուսուր գալան մըգտարը տախի պու խուսուսա թախսիս օլունուպ, Եսհամը ուսումիյէնին, պագրյեէսի մըստէթի մուայենէսի իչին տախի, իշ պու թէտավիւլէ չրգարրլմասընընն իմա խտիլէն մըգտարընն իպթիտայի իհտասընտան պէրու իւզէրինտէ գալմըշ օլան թախսիսաթը միւսթէգրլէն պունա սէրմայէ իթթիխազ օլունաճագ տըր։

Իշ պու սէքիզ եիւզ պին լիրալըգ Եսհամ սէնէտաթը, պու հաֆթա իչինտէ, վէ պիր գօմիսիոնը մախսուս մարիֆէթիյլէ իպթալ վէ իմա դըլընաճագ տըր։

1286 Շապան 25։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

Մանչեսթէր մախսուս թէլէկրաֆ։

(Ազ։ Բիւրօ։)

ՖՐԱՆՍԱ

Բարիս 29 Նոյեմբեր

Պու կիւն իմբէրաթօր Նաբօլէոն հազրէթլէրի, Գավանին մէճլիսինի քիւշատ իթմէսի միւնասիպէթի իլէ, իրատ իթտիղլէրի նութգլարընտա, ղազէթալարընն պու տէֆա հաթթի իթիտալը թէճավուզ իթմիշ օլտուգլարընը վէ ինթիխապ մատատէսի իչին ագտ օլունան թէճէմմիւլլէրի ղիբը իթտիքտէն սոնրա, միլլէթին խորաքը, գապահաթը միւպալաղալարա գարշը ագտ իւլամէլ իթմիշ տիր, տէտի։ Պատէհու իմբէրաթօրու միւշարիէյհ հազրէթլէրի նութգունա շու սուրէթլէ տէվամ իյլէմիշ տիր։

«Ֆրանսա սէրպէսիյէթ խթէր, լաքին շու շարթիլէ քի ասայիշի հալէ խալէլ կէլմէսին. սէրպէսիյէթի գուրթարմագ իչին պանա եարտրմ իտին։ Մէզքիւր մագսատ վասըլ օլմագ իչին, ագտ իւլ ամէլ վէ նազարիեաթտան, պիլա թէպլատուրլաթ հէր շէյի պագը սագլաեապիլմէք խոտասընտա կէզինէր վէ հէր պիր շէյի ալթ իւսթ իթմէք խթէէնլերտէն այնի տէրէճէ ուզագ գաչալըմ։»

Իմբէրաթօր հազրէթլէրի, իճրասը մուսամմէմ օլան իսլահաթլարը պիր պիր պէեան իյլէտիքտէն սոնրա, տէտի։ «Իմբէրաթօրլուքտան խոշնուտ օլունաճագ նէթիճէլէր հասըլ օլմուշ տուր։ Պու սէնէնին բուսումտի վէ սայիրէսի, կէչէն սէնէնին քինտէն 30(°) միլիօն ֆրանք զիեատէ օլմուշ տուր։ Տիւէլի էճենէպիէնին պիզիմ իլէ միւնասէպաթը տօսթանէտ պուլունտուղարը կէօրէրէք սէվինիրիմ։ Կէրէք հիւքմտարլար վէ կէ-

րէք էհալիլէր սուլհ ու սալահ արզուլէ-մէքտէ վէ մէտէնիյէթին թէգատաէմի-նէ չալըշմագտա տրբլար։ Պուլունտուղումուզ վագրթ հէր նէ գատար թագ-պիհ օյունա, մէգքիւր վագրթ հագդընտա իֆթիխար իթմէյէ պիր չօղ սէպէպ-էրիմիզ վար տրբ։ Եէնի տիւնա, էսէրլէյի լաղվ վէ Ռուսիա տախի քէնտի էսիրլէրինի ազատ։ Ինկիլթէրրա իսկ Իրլանտաեա իհգազը հագդ իթմէքտէ տիրլէր։ Ա.գ տէնիզ զանն իտէրսին քէնտի էսկի տարաթ ու իհթիշամլընը տէր խաթը իթտիրլթմէքտէ տիր։

Բէլգիքէյի Գաթօլիք փիսքոպոս-լարընը Ռօմատա թէճէմմիւ իթմէլէրին-տէն, ազրլանէ վէ միւսլիհ պէր նէթի-ճէ զուհուր իտէճէք տէր։ Իմին թէ-գատիւմի սաեէսինտէ մէլլէթլէր պէր պիրլէրինէ եագըն վարմագտա տրբլար։ Ամերիգա պին ֆարսախ ուզունլուղուն-տա օլան պիր տէմիր եօլ իլէ Պահրի Սաքինի, Պահրի Մուհիթ իլէ պիրլէշ-տիրտիկի հալտէ, սահիպ սէրմայէլէր վէ ագիլ ատէմլէր։ Մուխապէրաթը թէլլէկ-բաֆիյէ սայէսինտէ տիւնեանըն էն ու-զուգ մահէլլէրի իլէ միւնասէպաթ փէյ-տա իթմէք իչին պիրպիրլէրի իլէ ուզ-լաշմագտա տրբլար։ Ֆրանսա իլէ Իթալ-եա, Ամլի տաղլարը օրթասընտան աչը-լաճագ օլան եօլ մարիֆէթի իլէ պէյնլէ-րինտէ օլան տօսթլուգ պագընը գավիլէշ-տիրլճէքլէր տիր։ Վէ զաթէն Ադ տէնիզին սուլարը Սիւէյիշ պօղազը մարիֆէթի իլէ Գըրմըզը տէնիզին սուլարը իլէ պիր-լէշմիշլէր տիր։

Պիւթիւն Էվրօպա տէվլէթլէրի, մէգքիւր գանալրն բէսմի քիւշաընտա հազրը պուլունմագ իւզրէ, թարաֆլա-բընտան վէքիլլէր իրսալ իյլէմիշլէր տիր։ Էկէր պու կիւն իմբէրաթօրիչա գամա-բանրն քիւշատընտա հազրը պուլունմա-մագտա իսկ, սէպէպի չու տուր քի միւշարիլէյհա հագրէթլէրի։ վագթի իլէ քէսպի ֆիւթուհաթ իյլէմիշ օլտուղու-մուզ պիր մէմլէքէթտէ հազրը պուլու-նարագ, պիր Ֆրանսանըն ագլ ու մա-րիֆէթ վէ միւտավէմէթի սայէսինտէ հու-սուլէ կէլէն պիր թէչէպպիւս հագդընտա Ֆրանսանըն նէ տէրէճէ հիւսնի թէ-վէճճիհիհ պուլունտուղունու իզհար իյլէմէսինի արզու իյլէմիշիմ տիր։։

ԻԹԱԼԵԱ

Ֆլորա, 29 Նոյեմբեր։

Եէնի գապինէթօ հէնուզ գաթիէն թէչքիլ օլունմամըշ տրբ։

ՈՒԼԱՀ ՊՈՒՂՑԱՆ

Պուքրէշ 30 Նոյեմբեր։

Սէնատօ իլէ գամարա եարընքի կիւն բրէնս վէ բրէնսէս հազարաթընա, բէսմի իզտիվաճլարը հագդընտա պիր թէպրիգ-նամէ թագտիմ իտէճէքլէր տիր։

ԵՈՒՆԱՆ

Ադրիա 30 Նոյեմբեր։

Գամարա պիր նայիպլիք գանունու թէքլիֆ իյլէտի։ Գըրալ պուրատա ղու-լունմատրղը վագրթ, Գրալիչա նայիպ օլաճագ տրբ։ գըրալիչանըն հազրը պուլունմատրղը վագրթ իսկ, գրալրն տայրը Տանիմարգա բրէնսի Ֆան, բը-բէնս Ֆան հազրը պուլունմատրղը վա-գրթ, բրէնսի միւշարիլէյհին պերատէրի նայիպ օլաճագլար տրբ։

ԻՍՊԱՆԵԱ

Մադրիտ 30 Նոյեմբեր

Գօրթէղ մէճլիսլէրի, բօլիթիզա-ճա ամէլ ու հարաքեաթընտան տօլանը հիւքիւմէթի թագպիհ իյլէմէք իչին օ-լունան պիր թէքլիֆի ըէտտ իթմիշլէր տիր։

ԹԻՒՃԱՐԻՅԷ

Լիվերբուլ 1 դեկտեմբեր։

Միտլինկ Նիւ Օրլէանս բամուղու բէնա 12 1/8

Սաթըշ 15.000 պալեա

Մահսուլաթըն մրգատարը հագդընտա Ա-մէրիգատան ախզ օլունան պէրիպէրլէրինէ մուզայիր խատպէրլէր իւզէրինէ փիատա գավի տիր։

ՍԱՐԱՖԻՅԷ

ՖՕՆՏՕ ՖԻՆԱՆՍԻԱԿԱՆ

Լինկիլ գօնս · գաբան· 93 1/8
Օամ· իսթիդ·
Էսհամը ուսմուսիյէ ագրլ· 43 3/16
Էսհամը ուսմուսիյէ գար· 43 5/16
Պօրսա գավի գաբանար
Վիէննա գամպիսսու 122 75

Բուքլ 1 դեկտեմբեր

Ֆրանսըզ ֆօնտօսու, աչըլտը 71.80
» » գաբանտը 71.80
Իթալիան ֆօնտօսու աչըլտը 53.90
» » գաբանտը 53.92
Օամանլը իսթիդ · գաբ·
Էսհամը ուսմուսիյէ աչըլ 43 90
« « գաբ· 43.82
Պօրսա գավի գաբանտը

ԵՕՀՃՄԸ ՈՒՇԱՌԱՍԻՅԷ

ԳԱԼԷԹԱ ԲԻԱՁԱՆԸ

Նոյ· 19 Աբչամ գաբանտը . . . 48-11
» 20 Սաբահ 48-11
» » էն եէբքսէք 48-17 1/2
» » էն աչաղը 48-11
» » Սաաթ 6 48-17

ԱԶԳԱՅԻՆ

ԱԳԱՊԵԱՆ ՎԱՐԺԱՊԵԱՆ

Հէմչէհրիմիզտէն Գրիգոր էֆէնտի Մէրտինեան մարիֆէթիյլէ, պիր զաթ թարաֆընտան, մէգքիւր վարժապետա 3 սաէտ Օսմանը լիրասը իհտա գըրընմըշ օլտուղունու, մաթէչէքքիւրի աղամ պէ-եան իտէրիզ։

Պաղը ֆէնալըգտան պիւյուք Լիլիք նէչէթ իթտիկի, նիչէ տէֆա կէօրիւլ-միւշ տիր։

Շէօյլէ քի, պու կիւնդէրտէ իքի նէ-ֆէր միւթէպէր զաթլար պէյնինտէ պիր մուարազա զուհուր իթմիշ։ վէ պէյնլէ-րինտէ պագը զաթլար կիրէրլք։ հիւսնի թէվֆիկէսինէ հիմմէթ իյլէմիշլէր։ վէ միւ-մպիլէյհիմ զաթլարտան պէրիպէնին սէ-վապ ուզրունտա 80 սաէտ օսմանը լի-բասը իհտա իյլէմէսինի միւնասիպ կէօր-միւշլէր։ վէ մէրգում տախի իմրասընա-ըոյի մուվոշ գաթ կէօսթէրմիշ տիր։

25 լիրա Ռում միլլէթի խասթախանէսինէ
30 » Պէշիքթաշ հանկընը գօմիթէսինէ
10 » Քրկիչէ
5 » Ագապեան վարժապետա
5 » Էյիպ մէքթէպինէ
3 » Պիր իքի պիչարէյէ քէօմիւր
2 » Թօքգարու մէքթէպինէ

Տօղուսու մէտհէ չսեան դալրէթ, նիյէթ վէ թազմինաթ, վէ հէր քէս ի-չէն պիւյիւք պիր Ֆազիլէթ խպրէթի։

ՄԱՀՈՒՏ ՄԱՀՋԵՐԻՆ ՀԱԼԻ

Ժէ·

Խասգիւղ 17 Նոյ· 1869։

. . . Խմբագիր։

Բարերազգաբար արգի գոյն՝ի գոյն եւ կէս գիշերէն հաբը մութի մէջ գիւղ պարտող հանրագրութեան մէջ ստորագ-րութիւն չունիմք, բայց չենք ուզեր որ առջի խարդախեալ ուղերձին մէջ եւս անուն ունենանք։

Թղձերնուս դէմ է, եւ կը կասկա-ծինք ստորագրութիւններնիս թողու-այնպիսի մարդոց ձեռք, որ զուրիներն խարդաւանող կոչած տեսենին իրենք խաւարի մէջ կը խարդաւանեն անդադար։

Ան անուն պատգամաւորներն կը խոս-տանան նոր հանրագրութեան ստորագ-րութիւններն ապագային մէջ յայտարա-րութեամբ՝ ի լոյս ածել։ Շա՜տ բարի։ ատոր ոչ ոք չնախանձիր, բայց իրենց կրսենք որ միթէ աղէկ չը՞լլար որ այդ պիսի Դէրտ-ընէրը փոխանակ եռքի պա-հելու, հիմակու հիմա պատգամաւորաց անուններն հրատարակեն, որպէս զի ե-թէ ստորագրել ուզողներ ալ գանուին, այդ պատգամաւորաց դիմեն իրենց փա-փաքներն յագեցնելու համար։

Մեր դիտցածը՝ պատգամաւորութիւն մը Ժողովրդոց օգտին համար ժողովրդէն կընտրուի, քանի որ այդպէս է, յանուն խասգիւղցւոց խօսող պատգամաւոր էֆէնտիներն, փոխանակ պէտք չեղած տե-ղերն պօռալ կանչելու, Թագ· խորհուրդն անարգ մէյոցներով կոծանելու աքնելու, թող անուններնին իրենց դրած նամակ-ներուն տակ պարզ երեւ փայլեցուցնեն։ Քանի որ այդ ընելու չափ քաջութիւն չունին, քանի որ ժողովուրդէն ընտրը ուած չեն, քանիի՞ կարժէ պատգամա-ւորութեան դիմակով ծպտելն, որն որ ժողովրդոց քով ոչնարհի հագուստով ա-նու չնկ սկսացող դպրերու խարդախու-թեանն կը նմանի, որ մէկն աչալուրջ Պատրիարքի մը օրով իր պաշտօնին վրայ մնալու դիտմամբ, որ մէկն ալ նոր սկը-սած գործին մէջ շուտ առաջ երթալու դիտմամբ, չեմ գիտեր ով ալ իր դասատի-արակու թեան պաշտօնին առջեւ թաքնմ-մը քաշելու դիտմամբ կաշխատին։

Վերջապէս, . . . Տէր, Ներկայ նա-մակաւս խոսիւ կը բողոքենք եւ առջի հանրագրին մէջ ունեցած ստորագրու-թիւններս յետս կը պահանջենք հրապա-կաւ։ Մենք մեր ստորագրութիւններն առանց հանրագրին ուշի ուշով աչքէ անցուցնելու դրինք, բայց անոր գաղա-նեաց, քանի որ այժմ ազատախօս թեր-թերու միջոցաւ կը թափանցենք, ան-դառնալի կերպով յետս կը դարձնենք ան-յապաղ։

Ընդունեցէք, Տէր, մեր անկեղծ յար-գանաց հաւատն, որով մնամք։ Խ. Մ.

Յակոբ Գրիգորեան։
Առաքել Պետրոսեան։

ԺԶ·

Խասգիւղ 17 Նոյ· 1869։

. . . Խմբագիր։

Երբ լրագիրք՝ փոխանակ մսծ կարծուած մարդոց կիրքերն չողոքորթելու, փոխանակ անոնց ձեռաց մէջ կոյր գործիներ լինելով ընդհանուրին օգուտը մատնաւորաց զոհելէն դադրին, այն ատեն թէ ժողովուրդն իր բա-րեկամ ու թշնամին կանուխ կը ճանչէ, թէ լրագրապետութիւնը պատկառելի դիրք մը կառնու, քանի որ ըստ ինքեան մեծ պաշ-տօն մ'ունի։

Ա. Օտեանն մատուցուելիք հանրագրու-թեան նկատմամբ՝ հրատարակուած նամակ-ներէն՝ ի վեր թէպէտ հանրագրութիւն ըս-ուած թուղթն բարձր՝ ի գլուխ գիւղիս մէջ հրապարակներն չի պտտիր, թէպէտ իւր արժէքն հարիւրին յիսսուն կորսուած է, բայց գիշերն ժամը 4էն ետք առ կայծեալ լապտերի լուսով երբեմն հոգեւարք կը տա-տանի։

Ձեր գոհունակութիւնը թագական խոր-հրդոյ համար յայտնած էիք, նոյնը հս ալ հրապարակաւ թէ ձեզ եւ թէ իւրեանց կը յայտնեմ, բայց ուղերձին կուսակիցք մա-նաւանդ Պատրիարքարանի պաշտօնեայ է-ֆէնտին եւ իւր համամիտք որչափ որ խար-գաւանանք եւ դաւ կը պօռան իրենց հրա-տարակութեանց մէջ, միշտ դաւ եւ խար-դաւանանք գործելու վրայ են, թագ· խոր-հրդոյ դէմ, զայն կործանելու միտումներ ունին։

Պատրիարքարանի պաշտօնեայ էֆէնտին ապահովէ որ թագ· խորհրդոյ գործը պիտի կարողանայ գլուխ հանել, քանզի ձմեռն իրմէն իրր կասկածելի գանքտողներն հիմա իր կողմն անցած, իրեն մտերիմ բարեկամ-ներ դարձած են։ Հիմայ հոգաբարձու է, իր կուսակցաց շատերն ալ եթէ դպրոցի դա-սատուներէն ըլլան, համեմատական հաշով ամեն բան կարքին է։

Պատրիարքարանի էֆէնտին թագ· խոր-հրդոյ վրայ մեծ հեղինակութիւն մ'ունե-նալ կը կարծէ, թէպէտ ինք այդ խորհուր-դէն պաշտօնի կոչուած է, անշուշտ այդ թուքքովն է՝ որ, անցեալ կիւրակէ խորհր-դարանը գացեր բաւական պօռացեր կանչեր է, այն խարդախեալ հանրագրութիւնը ստա-նալու դիտմամբ որու համար առջի օրն Մա-հիսի մէջ խոշոր սուտերով, խոշոր վերնա-գիրներով բողոքուած էր, յորում Մանզու-մէիդ դէմ ալ բաւական մեծ բայց անզօր պարսաւանքներ կը տեղար։

Պատրիարքարանի էֆէնտին յայտնի է որ իր պաշտօնին բերմունքէն ամեն բանի մէջ աղատ կարծիքներ չունի, այլ միշտ հովի զօրաւոր փչած հողմին կը հակին իր բոլոր կարծիքները, գալով իր բարեկամներուն, որ երբեմն անոր երկդիմի ընթացքները կը պախարակէին եւ զայն անխնայ կը հեգնէին, ինչու համար այսօր բարեկամ եւ իրեն խորհրդատու են միանգամայն։ Ինչ հարկ անոր այդչափ չողոքորթելու, բայց հոգա-բարձու է։

. . . Խմբագիր, ուղերձին Մանզումէիդ չնորհիւ հրապարակէն վերնալու մասին իմ անկեղծ չնորհակալութիւնս յայտնելու շատ իրաւացի պատճառներ ունիմ, քանզի շատ հաւանական էր որ, այդ գործունեայ պա-րոնները, նամանաւանդ անոնցմէ մէկ եր-կուքը, զայն առնէին չիտակ Սաֆրաճոց քեահեային տանէին, ան խեղճ մարդն ալ առանց իր արհեստակցաց հարցնելու չուտ մը՝ ի դիմաց 80 եղբարց ստորագրեր, ու էֆենտիին կնիքն ալ՝ ի հաստատութիւն վը-րան չառներ։ Անկէց առնելով Թուղլաճոց քեահեային տանէին, ան եւս՝ ի դիմաց 60 արհեստակցաց ստորագրեր, ըսուածները չափազանցութիւն կամ պատգամաւորաց ան-դամակցութենէ զուրկ մնալուս համար, վը-րէժինդրութեան հոգւով գրուած չը կարծեն ընթերցողք, այլ իրականութիւններ որոյ նը-մանեներն չատ նուազքներ տեսնուած են գիւ-ղիս մէջ։

Գիւղիս քահանայք ուղերձը ստորագրել-նուն մասին գոհ են, եւ այնպէս համոզուած են որ, այդ ուղերձը ստորագրելովնին Գեր-խորէն սրբազանի ազդեցութեան տակ չեն մնար, սուրբ հայրերուն այդ անտեղի կաս-կածներէն չի կրցինք ուղիղ հետեւութիւն մը հանել, քանզի խորէն սրբազան ոչ ոքի վրայ ազդեցութիւն բռնեցուցած չունի, ոչ ալ կարելի է Պէշիքթաշի քարոզիչի մը խաս-գիւղի քահանաներուն վրայ ազդեցութիւն բանեցնել, բայց եթէ իրաւամբ ազդեցու-թիւն մը կայ, ան ալ ճշմարտութիւնն է միայն, որմէ ոչ ոք կրնայ յաւետ զերծ մնալ։

. . . Խմբագիր, կը խնդրեմ ձերդ մեծա-պատուութենէն որ ներկայ նամակիս ալ ձեր անկողմնակալ լրագրոյն էջերուն մէջ տեղի մը չնորհել բարեհաճիք։

Մանզումէիդ բաժանորդներէն
Խ—ֆ—ղ մը

Գալաթիա 18 Նոյ· 1869։

. . . Միւելիֆ։

Փունջ նամ բուզնամէնին 452 ինճի նիւսխէսինտէ, Սիվաս ահալիսի վէ Ա-ռաջնորդլուղու ։ մէսէլէսի հագդընտա տէրճ օլունան հալատիս ու միւթէ-լաատա, եալան վէ եանլըշլար պուլուն-տուղունտան, հագդգաթի հալին պէ-եանընա միւտարաթ իսէրիզ։

Էվվելա Վալի բաշա հազրէթլէրի թատիրլի իլէ Պաղը ալիսէ թագտիմ գը-լընմըշ օլան իքի գրթա մահսէրլէր պիր-պիրինէ միւպային օլմայրլը, իքիսի տախի Գեր· կարապետ եպիսկոպոսուն հիւսնի հալինէ չահատէթլէ պէրապէր, թէք-բարէն Առաջնորդլուղունա տէվամ իյ-լէմէսի արզու սունտան իպարէթ պուլուն-մուշ, վէ պիրիսի նէֆսի շէհիր վէ տի-կերի տախի էթրաֆ գարիյէլէր էհալիսի թարաֆլարընտան թէմիհիր ու թագտիմ գըլընմըշ տրբ։

Առաջնորդլուղունուն ատէմի գա-պուլի հագդընտա պաշգա պիր մահսէր եափըլմամըշ տրբ, էկէր վար իսէ, Փուն-ջուն միւէլիֆի ներինի էլէսթէրմէլի, վէ եախսա եանլըշընը իգրար իտէրէք սէօ-զինի էկէրի ալմալը տրբ։ Իքինճի, կարա-պետ եպիսկոպոս զամէն իսթիֆա իթ-միշ տիր, լարին, էհալիսի իսթէտիսի զաթը քէնտուսինէ Առաջնորդ ինթիխապ իթմէք հուգուգունտան քիմսէ մէն իթ-մէմիշ տիր, վէ էկէր սահիհի արանը ի-սէ, մէգքիւր իսթիֆա մատտէսինտէ պիր մէճպուրիյէթ թէատրիրի գուլանըմըշ տրբ, չէօյլէ քի, էկէր իսթիֆա իտէր ի-սէ քէնտիսինի իսթէյէնլէրին տախի իս-տատատան վազ կէչէճէքլէրի, վէ խաղա-ղութիւնուն իպգա գըլընճաղը իտտաա օլունտուղունտան, սրբազանը մուսլիւ-լէյհ տախի վազիֆէյի բուհանիյէ իգթի-զասընճա, Ֆէտաքեարլըղ իտէրէք կէրի չէքիլմիշ տիր։ Եօգսա ուսմում էհալինին քէնտիսինտէն վազ կէչէճէյինէ տայիր հիչ պիր էսէր կէօրիւլմէմիշ տիր։

Պունտանտտա գաթինագար, իսթիֆա իթմէք տիմէք։ պէր տահա իպգա օլմա-մագ տիմէք տեսիլ տիր։ Պունու Փունջուն

մէրիգատան ախզ օլունան պէրիպէրլէրինէ մուզայիր խատպէրլէր իւզէրինէ փիատա գավի տիր։

ՍԱՐԱՖԻՅԷ

ՖՕՆՏՕ ՖԻՆԱՆՍԻԱԿԱՆ

Լինկիլ գօնս · գաբան· 93 1/8
Օամ· իսթիդ·
Էսհամը ուսմուսիյէ աչըլ· 43 3/16
Էսհամը ուսմուսիյէ գար· 43 5/16
Պօրսա գավի գաբանտը
Վիէննա գամպիսսու 122 75

Բուքլ 1 դեկտեմբեր

Ֆրանսըզ ֆօնտօսու, աչըլտը 71.80
» » գաբանտը 71.80
Իթալիան ֆօնտօսու աչըլտը 53.90
» » գաբանտը 53.92
Օամանլը իսթիդ · գաբ·
Էսհամը ուսմուսիյէ աչըլ 43 90
« « գաբ· 43.82
Պօրսա գավի գաբանտը

ԵՕՀՃՄԸ ՈՒՇԱՌԱՍԻՅԷ

ԳԱԼԷԹԱ ԲԻԱՁԱՆԸ

Նոյ· 19 Աբչամ գաբանտը . . . 48-11
» 20 Սաբահ 48-11
» » էն եէբքսէք 48-17 1/2
» » էն աչաղը 48-11
» » Սաաթ 6 48-17

ԱԶԳԱՅԻՆ

ԱԳԱՊԵԱՆ ՎԱՐԺԱՊԵԱՆ

Հէմչէհրիմիզտէն Գրիգոր էֆէնտի Մէրտինեան մարիֆէթիյլէ, պիր զաթ թարաֆընտան, մէգքիւր վարժապետա 3 սաէտ Օսմանը լիրասը իհտա գըրընմըշ օլտուղունու, մաթէչէքքիւրի աղամ պէ-եան իտէրիզ։

Պաղը ֆէնալըգտան պիւյուք Լիլիք նէչէթ իթտիկի, նիչէ տէֆա կէօրիւլ-միւշ տիր։

Շէօյլէ քի, պու կիւնդէրտէ իքի նէ-ֆէր միւթէպէր զաթլար պէյնինտէ պիր մուարազա զուհուր իթմիշ։ վէ պէյնլէ-րինտէ պագը զաթլար կիրէրլք։ հիւսնի թէվֆիկէսինէ հիմմէթ իյլէմիշլէր։ վէ միւ-մպիլէյհիմ զաթլարտան պէրիպէնին սէ-վապ ուզրունտա 80 սաէտ օսմանը լի-բասը իհտա իյլէմէսինի միւնասիպ կէօր-միւշլէր։ վէ մէրգում տախի իմրասընա-ըոյի մուվոշ գաթ կէօսթէրմիշ տիր։

25 լիրա Ռում միլլէթի խասթախանէսինէ
30 » Պէշիքթաշ հանկընը գօմիթէսինէ
10 » Քրկիչէ
5 » Ագապեան վարժապետա
5 » Էյիպ մէքթէպինէ
3 » Պիր իքի պիչարէյէ քէօմիւր
2 » Թօքգարու մէքթէպինէ

Տօղուսու մէտհէ չսեան դալրէթ, նիյէթ վէ թազմինաթ, վէ հէր քէս ի-չէն պիւյիւք պիր Ֆազիլէթ խպրէթի։

ՄԱՀՈՒՏ ՄԱՀՋԵՐԻՆ ՀԱԼԻ

Ժէ·

Խասգիւղ 17 Նոյ· 1869։

. . . Խմբագրապետ։

Բարերազգաբար արգի գոյն՝ի գոյն եւ կէս գիշերէն հաբը մութի մէջ գիւղ պարտող հանրագրութեան մէջ ստորագ-րութիւն չունիմք, բայց չենք ուզեր որ առջի խարդախեալ ուղերձին մէջ եւս անուն ունենանք։

Թղձերնուս դէմ է, եւ կը կասկա-ծինք ստորագրութիւններնիս թողու-այնպիսի մարդոց ձեռք, որ զուրիներն խարդաւանող կոչած տեսենին իրենք խաւարի մէջ կը խարդաւանեն անդադար։

Ան անուն պատգամաւորներն կը խոս-տանան նոր հանրագրութեան ստորագ-րութիւններն ապագային մէջ յայտարա-րութեամբ՝ ի լոյս ածել։ Շա՜տ բարի։ ատոր ոչ ոք չնախանձիր, բայց իրենց կրսենք որ միթէ աղէկ չը՞լլար որ այդ պիսի Դէրտ-ընէրը փոխանակ եռքի պա-հելու, հիմակու հիմա պատգամաւորաց անուններն հրատարակեն, որպէս զի ե-թէ ստորագրել ուզողներ ալ գանուին, այդ պատգամաւորաց դիմեն իրենց փա-փաքներն յագեցնելու համար։

Մեր դիտցածը՝ պատգամաւորութիւն մը Ժողովրդոց օգտին համար ժողովրդէն կընտրուի, քանի որ այդպէս է, յանուն խասգիւղցւոց խօսող պատգամաւոր էֆէնտիներն, փոխանակ պէտք չեղած տե-ղերն պօռալ կանչելու, Թագ· խորհուրդն անարգ մէյոցներով կոծանելու աքնելու, թող անուններնին իրենց դրած նամակ-ներուն տակ պարզ երեւ փայլեցուցնեն։ Քանի որ այդ ընելու չափ քաջութիւն չունին, քանի որ ժողովուրդէն ընտրը ուած չեն, քանիի՞ կարժէ պատգամա-ւորութեան դիմակով ծպտելն, որն որ ժողովրդոց քով ոչնարհի հագուստով ա-նու չնկ սկսացող դպրերու խարդախու-թեանն կը նմանի, որ մէկն աչալուրջ Պատրիարքի մը օրով իր պաշտօնին վրայ մնալու դիտմամբ, որ մէկն ալ նոր սկը-սած գործին մէջ շուտ առաջ երթալու դիտմամբ, չեմ գիտեր ով ալ իր դասատի-արակու թեան պաշտօնին առջեւ թաքնմ-մը քաշելու դիտմամբ կաշխատին։

Վերջապէս, . . . Տէր, Ներկայ նա-մակաւս խոսիւ կը բողոքենք եւ առջի հանրագրին մէջ ունեցած ստորագրու-թիւններս յետս կը պահանջենք հրապա-կաւ։ Մենք մեր ստորագրութիւններն առանց հանրագրին ուշի ուշով աչքէ անցուցնելու դրինք, բայց անոր գաղա-նեաց, քանի որ այժմ ազատախօս թեր-թերու միջոցաւ կը թափանցենք, ան-դառնալի կերպով յետս կը դարձնենք ան-յապաղ։

Ընդունեցէք, Տէր, մեր անկեղծ յար-գանաց հաւատն, որով մնամք։ Խ. Մ.

Յակոբ Գրիգորեան։
Առաքել Պետրոսեան։

ԺԶ·

Խասգիւղ 17 Նոյ· 1869։

. . . Խմբագիր։

Բարերազգաբար արգի գոյն՝ի գոյն եւ կէս գիշերէն հաբը մութի մէջ գիւղ պարտող հանրագրութեան մէջ ստորագ-րութիւն չունիմք, բայց չենք ուզեր որ առջի խարդախեալ ուղերձին մէջ եւս անուն ունենանք։

Թղձերնուս դէմ է, եւ կը կասկա-ծինք ստորագրութիւններնիս թողու-այնպիսի մարդոց ձեռք, որ զուրիներն խարդաւանող կոչած տեսենին իրենք խաւարի մէջ կը խարդաւանեն անդադար։

Ան անուն պատգամաւորներն կը խոս-տանան նոր հանրագրութեան ստորագ-րութիւններն ապագային մէջ յայտարա-րութեամբ՝ ի լոյս ածել։ Շա՜տ բարի։ ատոր ոչ ոք չնախանձիր, բայց իրենց կրսենք որ միթէ աղէկ չը՞լլար որ այդ պիսի Դէրտ-ընէրը փոխանակ եռքի պա-հելու, հիմակու հիմա պատգամաւորաց անուններն հրատարակեն, որպէս զի ե-թէ ստորագրել ուզողներ ալ գանուին, այդ պատգամաւորաց դիմեն իրենց փա-փաքներն յագեցնելու համար։

Մեր դիտցածը՝ պատգամաւորութիւն մը Ժողովրդոց օգտին համար ժողովրդէն կընտրուի, քանի որ այդպէս է, յանուն խասգիւղցւոց խօսող պատգամաւոր էֆէնտիներն, փոխանակ պէտք չեղած տե-ղերն պօռալ կանչելու, Թագ· խորհուրդն անարգ մէյոցներով կոծանելու աքնելու, թող անուններնին իրենց դրած նամակ-ներուն տակ պարզ երեւ փայլեցուցնեն։ Քանի որ այդ ընելու չափ քաջութիւն չունին, քանի որ ժողովուրդէն ընտրը ուած չեն, քանիի՞ կարժէ պատգամա-ւորութեան դիմակով ծպտելն, որն որ ժողովրդոց քով ոչնարհի հագուստով ա-նու չնկ սկսացող դպրերու խարդախու-թեանն կը նմանի, որ մէկն աչալուրջ Պատրիարքի մը օրով իր պաշտօնին վրայ մնալու դիտմամբ, որ մէկն ալ նոր սկը-սած գործին մէջ շուտ առաջ երթալու դիտմամբ, չեմ գիտեր ով ալ իր դասատի-արակու թեան պաշտօնին առջեւ թաքնմ-մը քաշելու դիտմամբ կաշխատին։

Վերջապէս, . . . Տէր, Ներկայ նա-մակաւս խոսիւ կը բողոքենք եւ առջի հանրագրին մէջ ունեցած ստորագրու-թիւններս յետս կը պահանջենք հրապա-կաւ։ Մենք մեր ստորագրութիւններն առանց հանրագրին ուշի ուշով աչքէ անցուցնելու դրինք, բայց անոր գաղա-նեաց, քանի որ այժմ ազատախօս թեր-թերու միջոցաւ կը թափանցենք, ան-դառնալի կերպով յետս կը դարձնենք ան-յապաղ։

Ընդունեցէք, Տէր, մեր անկեղծ յար-գանաց հաւատն, որով մնամք։ Խ. Մ.

Յակոբ Գրիգորեան։
Առաքել Պետրոսեան։

ԺԶ·

Խասգիւղ 17 Նոյ· 1869։

. . . Խմբագիր։

Երբ լրագիրք՝ փոխանակ մսծ կարծուած մարդոց կիրքերն չողոքորթելու, փոխանակ անոնց ձեռաց մէջ կոյր գործիներ լինելով ընդհանուրին օգուտը մատնաւորաց զոհելէն դադրին, այն ատեն թէ ժողովուրդն իր բա-րեկամ ու թշնամին կանուխ կը ճանչէ, թէ լրագրապետութիւնը պատկառելի դիրք մը կառնու, քանի որ ըստ ինքեան մեծ պաշ-տօն մ'ունի։

Ա. Օտեանն մատուցուելիք հանրագրու-թեան նկատմամբ՝ հրատարակուած նամակ-ներէն՝ ի վեր թէպէտ հանրագրութիւն ըս-ուած թուղթն բարձր՝ ի գլուխ գիւղիս մէջ հրապարակներն չի պտտիր, թէպէտ իւր արժէքն հարիւրին յիսսուն կորսուած է, բայց գիշերն ժամը 4էն ետք առ կայծեալ լապտերի լուսով երբեմն հոգեւարք կը տա-տանի։

Ձեր գոհունակութիւնը թագական խոր-հրդոյ համար յայտնած էիք, նոյնը հս ալ հրապարակաւ թէ ձեզ եւ թէ իւրեանց կը յայտնեմ, բայց ուղերձին կուսակիցք մա-նաւանդ Պատրիարքարանի պաշտօնեայ է-ֆէնտին եւ իւր համամիտք որչափ որ խար-գաւանանք եւ դաւ կը պօռան իրենց հրա-տարակութեանց մէջ, միշտ դաւ եւ խար-դաւանանք գործելու վրայ են, թագ· խոր-հրդոյ դէմ, զայն կործանելու միտումներ ունին։

Պատրիարքարանի պաշտօնեայ էֆէնտին ապահովէ որ թագ· խորհրդոյ գործը պիտի կարողանայ գլուխ հանել, քանզի ձմեռն իրմէն իրր կասկածելի գանքտողներն հիմա իր կողմն անցած, իրեն մտերիմ բարեկամ-ներ դարձած են։ Հիմայ հոգաբարձու է, իր կուսակցաց շատերն ալ եթէ դպրոցի դա-սատուներէն ըլլան, համեմատական հաշով ամեն բան կարքին է։

Պատրիարքարանի էֆէնտին թագ· խոր-հրդոյ վրայ մեծ հեղինակութիւն մ'ունե-նալ կը կարծէ, թէպէտ ինք այդ խորհուր-դէն պաշտօնի կոչուած է, անշուշտ այդ թուքքովն է՝ որ, անցեալ կիւրակէ խորհր-դարանը գացեր բաւական պօռացեր կանչեր է, այն խարդախեալ հանրագրութիւնը ստա-նալու դիտմամբ որու համար առջի օրն Մա-հիսի մէջ խոշոր սուտերով, խոշոր վերնա-գիրներով բողոքուած էր, յորում Մանզու-մէիդ դէմ ալ բաւական մեծ բայց անզօր պարսաւանքներ կը տեղար։

Պատրիարքարանի էֆէնտին յայտնի է որ իր պաշտօնին բերմունքէն ամեն բանի մէջ աղատ կարծիքներ չունի, այլ միշտ հովի զօրաւոր փչած հողմին կը հակին իր բոլոր կարծիքները, գալով իր բարեկամներուն, որ երբեմն անոր երկդիմի ընթացքները կը պախարակէին եւ զայն անխնայ կը հեգնէին, ինչու համար այսօր բարեկամ եւ իրեն խորհրդատու են միանգամայն։ Ինչ հարկ անոր այդչափ չողոքորթելու, բայց հոգա-բարձու է։

. . . Խմբագիր, ուղերձին Մանզումէիդ չնորհիւ հրապարակէն վերնալու մասին իմ անկեղծ չնորհակալութիւնս յայտնելու շատ իրաւացի պատճառներ ունիմ, քանզի շատ հաւանական էր որ, այդ գործունեայ պա-րոնները, նամանաւանդ անոնցմէ մէկ եր-կուքը, զայն առնէին չիտակ Սաֆրաճոց քեահեային տանէին, ան խեղճ մարդն ալ առանց իր արհեստակցաց հարցնելու չուտ մը՝ ի դիմաց 80 եղբարց ստորագրեր, ու էֆենտիին կնիքն ալ՝ ի հաստատութիւն վը-րան չառներ։ Անկէց առնելով Թուղլաճոց քեահեային տանէին, ան եւս՝ ի դիմաց 60 արհեստակցաց ստորագրեր, ըսուածները չափազանցութիւն կամ պատգամաւորաց ան-դամակցութենէ զուրկ մնալուս համար, վը-րէժինդրութեան հոգւով գրուած չը կարծեն ընթերցողք, այլ իրականութիւններ որոյ նը-մանեներն չատ նուազքներ տեսնուած են գիւ-ղիս մէջ։

Գիւղիս քահանայք ուղերձը ստորագրել-նուն մասին գոհ են, եւ այնպէս համոզուած են որ, այդ ուղերձը ստորագրելովնին Գեր-խորէն սրբազանի ազդեցութեան տակ չեն մնար, սուրբ հայրերուն այդ անտեղի կաս-կածներէն չի կրցինք ուղիղ հետեւութիւն մը հանել, քանզի խորէն սրբազան ոչ ոքի վրայ ազդեցութիւն բռնեցուցած չունի, ոչ ալ կարելի է Պէշիքթաշի քարոզիչի մը խաս-գիւղի քահանաներուն վրայ ազդեցութիւն բանեցնել, բայց եթէ իրաւամբ ազդեցու-թիւն մը կայ, ան ալ ճշմարտութիւնն է միայն, որմէ ոչ ոք կրնայ յաւետ զերծ մնալ։

. . . Խմբագիր, կը խնդրեմ ձերդ մեծա-պատուութենէն որ ներկայ նամակիս ալ ձեր անկողմնակալ լրագրոյն էջերուն մէջ տեղի մը չնորհել բարեհաճիք։

Մանզումէիդ բաժանորդներէն
Խ—ֆ—ղ մը

Գալաթիա 18 Նոյ· 1869։

. . . Միւելիֆ։

Փունջ նամ բուզնամէնին 452 ինճի նիւսխէսինտէ, Սիվաս ահալիսի վէ Ա-ռաջնորդլուղու ։ մէսէլէսի հագդընտա տէրճ օլունան հալատիս ու միւթէ-լաատա, եալան վէ եանլըշլար պուլուն-տուղունտան, հագդգաթի հալին պէ-եանընա միւտարաթ իսէրիզ։

Էվվելա Վալի բաշա հազրէթլէրի թատիրլի իլէ Պաղը ալիսէ թագտիմ գը-լընմըշ օլան իքի գրթա մահսէրլէր պիր-պիրինէ միւպային օլմայրլը, իքիսի տախի Գեր· կարապետ եպիսկոպոսուն հիւսնի հալ

միւէլիֆի տախի բէք ալէա պիրեր նասրլ քի նիչէ Պատրիարքլար վէ Ազգնորդլար վէ Ժողովականլար իւզերինէ էմմալի կէօրիւմիւշ օլսուն պաշպա, հաթթա, Օտեան էֆէնտինին տախի, միլլէթ մէճլիսի ազալըը հագգընտա տահա տիւնքի կիւն վուգուս պուլան հալի, պիւյիւք պիր իսպաթ տըր, գերա միւմայիւսհ էֆէնտի խոթիֆասընը կէրի ալարագ, թէքրարէն մէմուրիյէթինէ տէվամ իթմէքտէ պիր։ Գեր. Կարապետ եպիսկոպոս հէր նէ գատար խոթիֆա իթմիշ օլսա, վէ Փուենջուն միւէլլիֆի կիպի պազալար թարաֆընտան հէր նէ գատար պէօյլէ ատավէթ բուհու իլէ, քէնտուսինէ իմթար ու նասիհաթլար վերիլսէ, պիզ նիմէ միւմայիւսհին Ազգնորդումուզ օլմասը խոթիատսընտան ասլա վազ կէչմէյիզ, վէ ինչալահ անգարիպ արզումուզա տախի մուվաֆֆագ օլուրուզ, վէ օլ վագթի Փուենջուն միւէլլիֆի չէրմար օլուր։

Մոեֆան Զարդարեան։

ՆՈՐ ԳԱԲՈՒ ՔԷՀԵԱՍԻՆ

Ս. Պատրիարքը Պօլիս հասնելէն անմիջապէս ետեւ, խառն ժողովը գաբուքէհեասի Յարութիւն էֆէնտին պաշտօնէ հանելով, անոր տեղը գաբու քէհեասի կարգեց Սագաեան Ալիքսան էֆէնտին։

Ալիքսան էֆէնտիին իր նախորդայ նկատմամբ սոյն պաշտօնին աւելի յարմարութիւնը ամէն մարդ կը խոստովանի։

Խառն ժողովոյ բերանն եղող լրագիրներէն, Օրագիր՝ այս լուրը «Ս. Պատրիարքին առաջին գործն» է, ըսելով կը գրէ, իսկ Մասիս՝ «Ս. Պատրիարք Հայրն եւ խառն ժողովը զԱլիքսան էֆէնտին բազում յորդորանօք հաճեցուցին» ըսելէ զատ, բայատրութիւն կուտայ նաեւ թէ «Ալիքսան էֆէնտին պատուաւոր կերպով ապրելու միջոց ունենալով, ուրիշներու պէս ստակ վաստակելու կամ ապրելու հարկին ներքեւ չի գտնուիր, եւ առաւել ազգասիրական հոգւով կընդունի այս պաշտօնը»։

Մենք՝ Ս. Պատրիարքի՝ պատրիարքացման արարողութիւնները 'ի գլուխ չգացած, այդ տեսակ գործերու տնօրէնութեան դեռ խառնուելու վրայ չըլլալը խիստ աղէկ գիտնալով, կը տարակուսինք Մասիսի եւ Օրագրի այդ բացատրութիւններուն վրայ եւ մենք մեզի կը հարցունենք թէ, «այդ լուրը այդ կերպով հրատարակել տալուն տակը արդեօք ի՞նչ հայկական դէրը-մաչ կայ»։

Մասիսի բացատրութեան համար սա դիտողութիւնը կընենք, որ աւելի աղէկ կընենք, եթէ իրենց պաշտօնը՝ իրենց ապրելու միջոցը ըլլալէ անձինք անցունենք դէթ զործադրական պաշտօններու, որ իրենց ապրելու միջոցը չկորսընցընելու համար պարտաւոր ըլլան գործունեայ եւ ազգին հաւատարիմ կերպով կատարել իրենց պաշտօնը, քանի որ ազգային պաշտօնեայ մը պատուհասելու համար, զանիկայ պաշտօնէ ձգելէ եւ անոր ամսականը կտրելէ զատ, ուրիշ տնօրէնութեան ձեռնհասութիւն չունինք։

Եթէ ազգին օգտակար կերպով որոնորինուելիք միմիայն տնօրէնութիւն մը կայ, անիկայ ալ, ըստ մեր կարծեաց, գոնէ բաղմազբաղ գործերու մէջ, լոկ ազգասիրական հոգւով ազգային պաշտօն յանձն առնելու սկզբունքը դադրեցնելն է։

Վասն զի կեղծ են շատ ազգային պաշտօնեայներուն ըսածը, որ կըսեն թէ իրենց պաշտօնը միմիայն ազգասիրական հոգւով յանձն առած են. եւ ընդհակառակը մասնաւոր դիտում մը ունին յառաջ տանելիք ու զայն յառաջ կը վարեն, եւ վոխանակ իրենք ազգին ծառայելու, ազգը իրենց կը ծառայեցընեն, եւ ըստ ամենայնի զերծ կը ճանչնան ինքզինքին սովորաբար առ ազգն պատասխանատուութենէ։

ԻԼԱՆԱԹ

ՕՐԱՑՅՈՑ

1870

ԹՈՒԱԿԱՆԻՆ

Հանդերձ կարեւոր յաւելուածովք, յօրինեալ յԵրեմիա Քահանայէ Խասգիւղ, 'ի տպարանի Յ. Միւհէնտիսեան։ Գին փարա 100։

ԼՕՀԶՈՒՆ ԼԻԶ ՍՈՒԵՈՒ

Գալաթիոյ սաթընալը

Բրուսիանքն հէքիմիք Ազատէմիասը էն միւթէպէր հէքիմլէր վէ ումումէն քեաֆիֆէյի հէքիմիք Ազատէմիալարը թարաֆընտան թանսին օլունմուշ օլսն մէղքիւր ԼԻԶ ՍՈՒ եուսնու խոթիմալ իսէ-նին եիւդիւնտէ վէ էլլէրինտէ նէ զըզըլ լէք փէյտա օլուր, նէ եիւղիւ կիւնէշտէն եանար վէ նէ տէ պուրուշուր։ Կէրէք գատընլար վէ կէրէք էրքէքլէր, թէնէ պէեազլըգ վէրտիքտէն մատատ, տէրիյի եումուշատան մէղքիւր սուեուն դուվվէթինի թէճրիւպէ իլէ թանըմըշլար տըր։ Մէղքիւր ԼԻԶ ՍՈՒԵՈՒ եալընդրդ Գալաթատա Եիւքսէք Գալտրրըմտա 68 Ն. իլէ մուրագգամ Մ. Վէլիչ վէ գումբանեանընն մաղազասընտա սաթըլըր։

ԵԷՆԻ ՄԱԼԼԷՐ

Գալաթատա Եէնի–Ճամի գարուսունտա Մինասեանընն Ամէրիգան մաղազասընտա սաթըլըր նէվ իճատ սաչ սուեուս պէյազ սաչլարը ասլը ըլնկինէ թէպտիր իտիպ, անլէրի տէօրիւմէքտէն խէյալ իթմէք իչին։ տիշլէրի պէեազլաթմագ իչին սու։ վէ Ամէրիգալը ազքթոր Այէր նամ թապիպին էօքսիւրիւք վէ կէօյիւա իլլէթի, վէ մասասը, վէ ըսրթմա իչին մուալիճէլէրի։ վէ սարարտա խիւլասասը։ վէ Լիպէկ նամ թապիպին իճատը օլարագ այէա սըզըր էթի խիւլասասը։ Վէ քէղալիք գէշլէք հալլար, տէօշէմէլիքլէր, փանէլալար, վէ զաղմիր չուհալար վէ հէր ճինս սօսալար, վէ սօպա պօրուլարը, վէ սայիր թաղըմար։ վէ ալէա լամպալար, տիւրլիւ թօաֆ չէյլէր, վէ չօճուգ օեուճագլարը, վէ տիքիշ մաքինալարընն էն էյի ճինսլէրի, կէրէք ֆամիլեալար վէ կէրէք թէրդի վէ գունտուրաճը էանաֆլարը իչին։ Պունլար էհվէն ֆիյաթլէ սաթըլմագտա տըրլար։

Տէյվիս նամ թապիպին սըզը վէ սանճը մուալիճէսի տախի մաղազայի մէղքիւրտէ պուլունուր։

ՐՈՊԵՐԴԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Ի ՊԼՊԷՔ

Այս վարժարանին եօթներորդ տարին սեպտեմբեր 3/15 ին կըսկըսի։ Ուսանողք պիտի ընդունուին յիշեալ թուականին թէ՛ վարժարանին վերաբերեալ բարձրագոյն գիտութեանց եւ թէ նախապատրաստական ուսմանց դասերուն։

Այս վարժարանը կատարեալ Անգղիական դաստիարակութեան համար Անգղիոյ եւ Ամերիկայի վարժարանաց ունեցած բոլոր միջոցներն ունի։ Հոս կատարեալ կերպով կը սորվին այակերաբ նաեւ հին եւ նոր Հայերէն, Դաղիերէն եւ Ցաճկերէն լեզուները նշանաւոր ուսուցիչներէ։ Անոնք որ վարժարանի վերաբերեալ բոլոր ուսմունքները սորվիլ չեն ուզեր՝ պատեհութիւն կունենան վաճառականութեան վերաբերեալ ուսմանց, մանաւանդ առմարակալութեան արուեստին մէջ կրթուելու։

Աշակերտաց մնաց ինամք եւ հոգ կը տարուի, եւ վարժարանին մասնաւոր նպատակն է անոնց բարձր աստիճանի բարոյական եւ մտաւոր դաստիարակութիւն մը տալ։ Յատկապէս ուշադրութիւն կ'ըլլայ միշտ աշակերտաց առողջութեանը։

Վարժարանիս տարեկան գինն է 44 լիրա, որուն կէսը՝ կանխիկ, մնացածն ալ վեց ամիս ետքը պիտի հատուցուի։ Օրական աշակերտաց համար՝ տարին 10 լիրա պիտի վճարուի։

Մ. Հաճէն Ցօրին։

ՏՕԳԹՕՐ ԲԷԼԷԶ

Ամէրիգայեր ճէրբահի ի իճրա իթմէքտիպէն, աղբրեան տիշլէրին վէճալարընը (աղբը) տէջ ու եզալէ իթմէք, վէ տիշլէրի չրդմէշ օլանլարըն տիշլերինին երէերինէ զահմէթսիզճէ թապի վազ օլօլունմուշ կիոպի, զանէթ տիգգսաթ օլունսա պիրէ աշրլմամագ իւսլրէ, տիշ գէյմագ վէ տախիլի հէյատէ վէ չէնէտէքի էմրազ վէ գուրուհ վէ թէզէլիւլի տէնտանա թէտավի իթմէք, վէ տիշլէրի թագիրաթընտան, եանի եէրլէրինտէ օյնայըգ, պէր թարաֆա տէվրիլտիքլէրի հալտէ եէրլէրինէ գայմագ, վէ տախիլի ֆէսի թէմիզլէմէքտէ, վէ բասլանմշշ վէ սիհաչլանմշշ օլան տիշլէրին բաս վէ քիրլէրինի չըգարըգ, ճէվհէրի զաթիսինի թէճտիրա իթմէքտէ, վէ աղզընը ֆէնա գօգուլարընը իսլահ իթմէքտէ վէ աթըն վէ լաթիքտէն զայէթլէ լաթիֆ վէ բանա վէ ալապէթլի վէ խաֆիֆ եէմէզ եէնտիկի վագրթտա պիր զարար ու զիեան վերմէք ալէա եէրլի վէ չըգար գօնուր տիշլէր եարմազտա օլան փարիսլի թապպզ տիշճի Մ. Թէլէզ, Պէյօղլունտա Կլավանի ասգաղընտա 2 Նիւմէրօտա իսքեան իթմէքտէ վէ ալաֆրանկա սաաթ 6 տան 4 է գատար կէլէն վէ կիտէնլէրէ իհմէլիյաթը էլքիւբէյի իճրա իյլէմէքտէ օլուզ, քէնախսինի կէօրմէք վէ կէմիթրթմէք միւրատ իտէնլէր օլուր իսէ, օրատան սիւալ իթմէլերի։

Ավրրէս։ Գրանա։ Զէլէյերէս։ Իմալա։ Բոսչա։ Պէլճիկա։ վէ Իսբանա։ դէվլէթլէրէնէ ենվայ էօնիէրզ սէհիր վէ գէլէնլէրինին պէյնլու Ժէրէէզ։

Պալէատէ պէեան օլունան խոթիդրազ սէհիմ վէ բիեանգօ պիլէթլէրին 3 սէնտէնթա զերգ էլլի սէնէյէտէք միւատէթի տէվամիյէլէրի օլուզ, հէր պիր չէքիլիչտէ 800.000 700,000 600,000 500,000 400,000 300,000 200,000 ֆրանք վէ սայիրլ գազանաճագլար տըր։

Մէղքիւր պիլէթլէրին ֆիեաթը չու ամիսէքի վէճհ իւզրէ պէեան օլունուր, եանի. 10, 20, 40, 60, 110, 130, 220, 350, 550 ֆրանք։

Ի պու պիլէթլէրի ալանլար, պիր կիւն տէյիլ իսէ պիր կիւն գազանաճագ օլտուն տան մատատ, սահիպի իմզասա միւրաճաթ իյլէմիքլէրինտէ եէտլէրինտէ պուլունան պիլէթլէրի ուֆագ պիր ըսգօնթօ իլէ սաթապիրլէր։

Ալաֆրանկա դեկտեմբեր 1տէ չէքիլէճէք–Ավսթրիանրն 1864 սէնէսի խոթիգրազը, էն պիւյիւք գազանան 220,000 ֆիօրին։

Ալաֆրանկա դեկտեմբեր 16 տա չէքիլէճէք, Միլան շէհրինին 10 ֆրանգլըգ պիլէթլէրի քի, էն պիւյիւք 100,000 ֆրանգ գազանաճագ տըր։

Ալաֆրանկա յունվար 1 տէ, Ավսթրիանընն «Գրէտի–Լօզ» բիանգօսու չէքիլէճէք օլուպ, իլք գազանան 250,000 ֆիօրին գազանաճագ տըր։

Յունվար 2 տէ, Միլանրն 25 ֆրանգլրգ պիլէթլէրի չէքիլէճէք, վէ իլքի 100,000 ֆրանգ գազանաճագ տըր։

Յունվար 14 տէ, Բրուսիանրն բիանգօսու չէքիլէճէք, վէ էն չօգ 200,000 գարպօն գազանաճագ տըր։

Թաֆսիլի մալիսմաթ խոթէյէն, Գալաթատա Գօմիսիօն խանը գարուսու կանընտա Ն. 16 Յարրաֆ Մ. Ճանէթօնուն մաղազասընա միւրաճաաթ իթմէքի տիր։

Խասքէօյտէ, Շահնազարեան մէքթէպի եազրընընտա վագը միւֆէրրիհ վէ կէնիշ պիր արատ սաթըրրգ օլուպ, վէ գրթա գրթա տախի վէրիլէճէկնտէն, օլ պատպատ մալիսմաթ ալմագ իսթէյէնլէրին, Գալաթատա վագը Ամէրիգան մաղազասընտա Մինասեան Պէտրոս ադատա միւրաճաաթ իլէմէլէրի։

ՏՕԳԹՕՐ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

Միւմիրէյհ ազղթոր Պէյ օղլուտա ինկիլեզ սէրայը գարուսու տիվարը սըրարանտա Համմալ պազը սօգաղընտա վագը 68 նիւմէրօլու խանէսինտէ, բազար իրթէսի կիւնլէրի, սատաթ պէշէն օնա գատար։ Թէքրարէն խոյրաթ պագմաեա պաշլամըշ տըր։

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ
ԿՍԲԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԷՎԱՆԹ ՀԷՐԱԼՏԸՆ ԹԱՊԽԱՆԷՍԻՆՏԷ
ՊԷՅՕՂԼՈՒՆՏԱ ՏՕՂՐՈՒ ԽՕՂՏԱ, ՏՕԹԹՕԿՊԱՅ ՊԱՏՈՒԱԿԱՆ
ԳԵՐԱՏԵՐԼԵՐ ԳԱՐՇԵՐԸՆՏԱ ԹՎԻՄԷՐՕ 467.

Փարէոն հէրէնլէյ Աֆթարէմասը Ռարոֆընդան Ռանսին Քելէնմէշ

Ռանսին Քելէնմէշ

ՓՈՒՏՐԸ

ՖԷՐՐՕ–ՄԱՆԵԱՆԻՔ

ՏԸ ՊԻԻՐԷՆ ՏԻԻ ՊԻԻԻՍՍՕՆ

Փարէոն հէրէնլէյ Աֆթարէմասը Էճզանընը

Զէլիք սուլարը թէրթիպաթարը, չօգ սէնէյէրտէն պէրու հէքիմէրին նազարը տիգգաթլարընը տավէթ իթմէքտէ տիր. չինքի հէմ չափուգ վէ հէմտէ շիւքհէսիզ սուրէթտէ թէէսսիր իթմէքտէ օլտուգտան պաշգա, քէյֆիզլէր տախի տահա գօլայլըգլա խոթիմալ իյլէմէքտէ տիրլեր։

Փուարը (թօզ) Ֆէրրօ–Մանիանիքին խոթիմալինտէ էքի մուհասէնաթ վարտըր. շէյլէքի հէմ խոթէնիլտիկի անտէ չէլիք սուեու վէ կազը հալինի քէսպ իթմէքտէ, տիմաղա հոշ կէլմէքտէ վէ սայիր մտտէն սուլարընտան գիեատէ թէէսսիր իթմէքտէ, վէ հէմտէ գանընն թէրքիպաթընտա տէմիր իլէ պիրլիքտէ պուլունան մանէէզեաեը տայիմա տէրճ իյլէմէքտէ տիր։ Պու թօզ գան զայիֆլիյինէ տայիր օլան քեաֆիֆի խասթալըգլար վէ միդանալը օլուպ վէ եախսոտ լէմֆաթիք պուլունան քիմէանէլէր իչին խոթիմալ օլունուր։ Լէհճէ ուլկունլուգլարը, վէ հայիզ իլէթլերի, վէ միտէ աղրըլարը, վէ գատրն թայֆէսինէ մանուս օլան ատէթ նիզամընը պէրգէրգլարը վէ տուրկունլուգու իչին գուլլանըլտըրընտա, չափուգ սուրէթտէ թէէսիր ու ֆայտէսի էկօրիւլ։

Պու թօզտա շու խասսէ տախի վարտըրքի, անընլա շիֆա պուլանլար, ատի չէլիք թէրթիպաթլարընտա կէօրիւլտիկիւ կիպի, գօյայլըգլա իւզկիւնլիք բէյտա իթմէքլէր։

Պունլար Ցէր սատէթտէ Մ. Վէլիչ վէ գումբ. վէ Կանդիք պիրատէրլէր, վէ Ցէլլա Սուտա, վէ Մ. Ծանի էճզախանէլէրինտէ սաթըլմագտա տըր։

Փարէոն հէրէնլէյ Աֆթարէմասը Ռարոֆընդան Ռանսին Քելէնմէշ օլան

ՊԻԻՍՍՕՆ ՊԻԻԷՆԻՆ

ԻՕՏԻՒՐ ՏԸ ՖԷՐ ԻԼԷ ՄԱՆՆԱՆԷԶ ՀԱՊԼԱՐԸ

Փարէոն հէրէնլէյ Աֆթարէմասը Ռարոֆընդան ընտանը Դուրէնֆիր սաեբլմէշ էճզանը։

Սրրաճայա տայիր իլլէթլեր իչին խոթիմալ օլունմագտա օլան մուալիճէլլերին թէէսսիրլէրինին տայիմա բէք աղըր օլմասը, վէ ատի չէլիք թէրթիպաթընճա էքսէրնա կիւճլիք պուլունմասը տէրքնար օլմազին, Պրիւսէլլի Հանսոն վէ Լիսոնու Պէրզէլիուս վէ Բէթրէքէն վէ Ֆարիսլի Թրուսսօ նաման մուալիմ էրին տիզդաթլարընտան, պու. խուսուստա մալիմ օլան զուսուրուն սէպէպի պաշդա չէյ օլմաեբզ, իլլա տայիմա չէլիք իլէ պիրլիքտէ պուլունմասը լազմ կէլէն մանանանէզին գանտա պուլունմասընը օլտուղու անպաշբլմշ տըր։ Վէ իշթէ մէղքիւր հապլար, կէրէք հէքիմիք Ազատէմիասը վէ կէրէք պէօյիւք ալիմէր թարաֆընտան թանսին դրլընմշ տըր։ Մէղքիւր հապլարըն մէնֆաաթլարը լէհճէ պօզուգլուղու, միտէ աղրըսը, գան զայիֆլիյի, վէ հայիզ նիզամաբզլբը իչինտէ խոթիմալինտէ տայիմա կէօրիւմիւշ վէ թասսիդ գէլընմշ օլտուզունտան, օլ եօլտա իլլէթլեր իչին ատի իտտիբ հապլարընա իւսթիւն թուտուլտա ճայիզ պիր։

Պունլար Ցէր սատէթտէ Մ. Վէլիչ վէ գումբ. վէ Կանդիք պիրատէրլէր, վէ Ցէլլա Սուտա, վէ Մ. Ծանի էճզախանէլէրինտէ սաթըլմագտա տըր։